

և նախ Մէտարանի առջի տպագրութիւնը ինքը ըրաւ յամի 1680, որուն տպագրութեան զիրքը փոքր ութածալ է, գիրն ալ մանր ու տձև : Գլքին վերջը այս յիշատակարանը դրուած է .

“Մշարտեալ կատարեցաք յամի տեառն 1680 և ըստ Հայոց ՌՃԻԹ, յամնեանն օգոստոսի 'ի Սէնետիկ քաղաքի, 'ի վեհապետութեան եկեղեցւոյն Վրիստոսի Լննօչէնցիոսի տասներորդի, և 'ի հայրապետութեան տեառն Յակօբայ սրբազանի կաթողիկոսին Հայկազունեաց” : Ետքը 1683^ն ուրիշ երկրորդ տպագրութիւն մ'ալ ըրաւ աւետարանի, միջակ գրերով ու երկիջեան փոքր քառածալ դրքով : Ետքը առջինին վրայ ունեցած կատարելութիւնը այն էր որ գրքին ճակտէն ետքը անմիջապէս Եւսեբիոսի առ Վարպիանոս թուղթը դրնել տուեր է, իբրև նախադրութիւն մը աւետարանաց, ետքն ալ աւետարանաց համաձայնութիւնները որ համաբարբառ կ'ըսուին : Մէտարանէն ետքն ալ այս համառօտ յիշատակարանը կայ .

“Մշարտեցաւ տպագրութիւն վայելչա տիպ սրբոյ աւետարանիս 'ի լաւ և յընտիր օրինակէ, յամի մարդեղութեան տեառն ՌՈՁԶ, և 'ի թուաբերութեանն Հայոց ՌՃԼԵ 'ի ԺԴ մայիսի ամսոյն 'ի Սէնետիկ քաղաքի . բազում երկամբք և աշխատանք, վասն ոչ Կտանելոյ ըզհամաձայնութիւն համաբարբառիցն” 'ի պատճառս անհոգութեան գրչացն . . . զի մինչև ցայժմ համաբարբառիւք աւետարանն ոչ էր տպեցեալ երբէք՝ վասն դժուարութեան զանազանից թուոցն” : — Ետքն տարին որ աւետարանին առջի տպագրութիւնը ըրաւ Պառսօն, Հայելի ճշմարտութեան ըսուած գրքոյ կ'ալ հրատարակեց, փոքր ութածալ դրքով և միջակագիր անպիտան տպագրութիւն : Ետքը գրքոյ կ'ալ հրատարակեց, փոքր ութածալ դրքով և միջակագիր անպիտան տպագրութիւն : Ետքը հայ քահանային շարագրածն է, որ իրեն ուսումը հոլովմայ հարածման հաւատոյ վարժարանին մէջ առեր, ու հոն ձեռնադրուեր էր : — 1681^ն Ժամագրոց համառօտութիւն մը տպագրեց, յաջորդ տարին ալ սաղմոս մը Ռսկանայ տպագ-

րածին համեմատ : — 1683^ն Ռաբանան ըսուած աղօթագրոց առաջին տպագրութիւնը ըրաւ, զորն որ լատին լեզուէ թարգմանած է Ստեփանոս լեհացի ըսուած բազմարդիւն և աշխատասէր վարդապետը : — Ետքն տարին Վրաբոյն ծաղիկ զօրութեանց ըսուած հոգևոր գրոց երկրորդ տպագրութիւնը ըրաւ . վասն զի առջինը տասը տարի առաջ Փրոփականտայի տպարանէն ելած էր : — 1690^ն ալ իր տպագրութեանցը վերջինը, այսինքն Վարդութեան զիրք մը ու խորհրդատեսուր :

(ՄՆԱՅԱՆՈՒ ՌԻՐԵ ԱՆԳԱՄ)

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Օարձանալի պարարտութեան :

Երկրորդ, Պուսէնկոյի և Տիւմայի ուսումնական երկատիրութիւնները ցուցրցին թէ բուսոյ երկրէս առած սննդական նիւթը համեմատաբար մթնոլորտէն առածէն յանհունս նուազ է :

Հեղուկ պարարտութեան հնարողները, որ են Տիւսոյ գաղղիացիները, ասկէց հետեցուցին թէ չէ հողոյն այլ սերման պէտք է պարարտութիւն տալ որպէս զի ծլին :

Ուրեմն ցանելու սերմը պէտք է նախ այնպիսի պարարտացուցիչ նիւթի մը մէջ ձգել որ անոր ծլիլը երագէ, շուտով տերև ու արմատ արձակել տայ, որով նորաբոյս տունկը, բաց 'ի մշակութեան ծախքը զգալապէս նուազելէն, դիւրակրնայ մթնոլորտին մէջ ցրուած սննդաբար տարերքները ծծել ու արագ արագ աճիլ ու առատ պտուղ տալ :

Տիւսոյք այս մտքով լուծեցին այն երևելի առաջարկութիւնը որ հմուտ երկրագործաց մեծ մտածման նիւթ է :

1840^ն Վաղղիոյ արուեստից հանդէսին մէջ դրուած գարիի ու ցորենի ծղօտներն ու հասկերը, որ Տիւսոյք ա-

ուանց երկիրը պարարտացունելու այլ սերմը միայն պարարտացունելով հասուցեր էին, երկրագործաց մտադրութեան մեծ նիւթ եղան :

Ինծիւղներուն ոյժը, ու հասկերուն երկայնութիւնն ու հարստութիւնը, ցորենին լեցունութիւնը զամէնքն ալ զարմացուցին: Տիւտոյք մէկ խարձէն 30, 40 հասկ առին. և մէկ ցորենահատ մը 80 հատ տուաւ, որոնց ծղօտներն հաստ, փայլուն ու գեղեցիկ էին :

Սէնդ-Սլան ըսուած տեղը 1848-49^{են} եղած փորձերէն կ'իմացուի որ 117 լիտր ցորեն սերմը 41 հարիւրալիտր ու 17 լիտր տուեր է. այսինքն՝ սերմէն երեսուն ու հինգ անգամ աւելի :

1849-50^{են} Վաղղիոյ 27 գաւառներու մէջ գրեթէ 100 հեկտար երկիր ցանուէր ալ այս կերպով, և կը հաստատեն թէ ամէն տեղ ալ հունձքը շատ յաջող գընաց, ինչպէս որ կը յուսացուէր, և շատ տեղ մէկը երեսուն տուեր է. ուր առաջ որչափ ալ աշխատէին ու երկիրը պարարտացունէին, մէկը եօթնէն աւելի չէր բերեր :

Սէկ հեկտար երկրի մէջ ցանելու սերման այս պարարտութենէն կարաս մը բաւական է, որ կարասով հանդերձ 33 Ֆրանք կ'արժէ. իսկ հին կերպով մէկ հեկտար երկիրը պարարտացունելու համար Վաղղիոյ մէջ 200 Ֆրանք չի բաւեր. հիմայ տես թէ ուր է 33^ը, ուր 200^ը, հապա ուր թողունք որ 33^ը մէկին 30 կու տայ, ու 200^ը մէկին հազիւ թէ եօթը :

Ըստ ըսածներէս յայտնապէս կը տեսնենք որ ցորենեղինաց սերմանիքը այս կերպով պարարտացունելով սովորականէն քառասպատիկ աւելի բերք կը բերէ, և պարարտութեան ծախքն ալ առաջինէն վեց եօթն անգամ նուազ է :

Ըսով կ'իմացուի որ այս ալ մեր դարուս առաջին օգտակար գիւտերէն մէկն է, վասն զի թէ որ ճամարիտ է այն տնտեսական առածը, որուն ստուգութիւնը տարակոյս չի վերցուներ, թէ երկրի մը բնակիչքը այնչափ կրնան աճիլ որչափ որ նոյն երկիրը զանոնք սնուցանելու մի

ջոցներն ունենայ, ուրեմն կը հետեւի թէ այս կերպով երկրագնտիս քառասպատիկ բնակիչքն ալ կրնան սնանիլ. ուրով երևեւոյն Սլան հրտի հետեւողաց երկիւղն ալ կը փարատի :

Ինչ ալ ըլլայ, շատ փափագելի բան է որ օր մը առաջ այս պարարտութեան բաղադրութիւնը ծանուցուի, և որով հետեւ Վաղղիացոց ազգը իբրև առատաձեռն կը պարծի, երանի թէ ժամ մը առաջ առատապէս վարձատրեր այս գիւտիս հեղինակը և ընծայեր աշխարհի նոյն գիւտը, հրատարակելով զայն վասն բարւոյ հասարակաց :



ՊԱՐՏԻԶՊԱՆՈՒԹԻՒՆ

Սփոխանութեան պարտիպանութեան մէջ գործածութիւնը :

Ինչ որ մագնիսականութիւնը արուեստից ու առտնին սնտեսութեան մէջ օգտակար կերպով չի գործածուիր, միշտ իրեն հակառակորդներ պիտի չի պակսին. և միայն այն ատեն ամենայն հակառակութիւնը կը դադարին, երբ որ անտարակուսելի փորձերով իրեն օգտակարութիւնը ամենուն յայտնի կ'ընէ : Ուստի այս նպատակիս հասնելու համար պէտք է՝ ոչ եթէ մարդուս արտաքին զգացմանցը վրայ թմրութիւն ձգէ, այլ հասարակաց կարծիքը իրեն նպաստաւոր և իւր անժխտելի օգտակարութեամբ մարդուս մտացը վրայ ազդէ : Կերևայ թէ Վաղղիացիք, որ մինչև այսօրս մագնիսութեան գլխաւոր ախոյեաններն եղան, անոր զօրութեանը օգտակար կերպով գործածուելուն հընարքն ալ պիտի վայելեն. և այս բանիս փորձ հետեւեալ նամակն ըլլայ, որ Փիքար անունով զաղղիացի բժիշկ մը Փարիզու մեսմերականութեան ժողովոյն կը գրէ :

« Ըստ տարի ասորիլի 5^{են} վեց այլ և այլ տեսակ վարդ ձեղքելով վեց անտառային վարդերու վրայ պատուաս